

ՀԻՄՆԱՐԿԵՔ ԱԼԵՔՍ ԵՒ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԻՆ


21 ԱՊՐԻԼ 1971

Երուասդէմի Հայ Պատրիարքութիւնը, Մրրոց Յակոբեանց Միարանութիւնը և Հայ Համայնքը հրճուանքի և Հպարտութեան օրեր ապրեցան Ապրիլի Ընթացքին, երբ, կարծ այցելութեամբ մը (Ապրիլ 20 - 22) Բարերար եւ Հ. Բ. Լ. Միութեան Նախագահ Վանաշուուք Տիար Ալէք Մանուկեան եւ իր չնորհափայլ Տիկինը ներկայ եղան «Ալէքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարան»ի նոր չենքի համարէքին:

ԺԱՄԱՆՈՒՄ ՑԱՐԴԱՐԺԱՆ ԲԱՐԵԲԱՐՆԵՐՈՒՆ

Մեծայարդ հիւրերը Կիպրոսին Լիտի օդակայան ժամանեցին Երեքշարթի, 20 Ապրիլ 1971, յետմիջօրէի ժամը 5ին, եւ գիմաւորուեցան Պատրիարքարանին և Համայնքին ներկայացուցիչներէն, որոնք կը գլխաւորէի Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Նպա. Աձէմեան: Բարերար ամոլին կընկերանային Տիար Մտեփան Տէր Մկրտիչեան (Միթի Մուկար) եւ Տիար Յակոր Տէրտէր-եան: Գերազնոր Սրբազնը, մասնաւոր Կարդագրութեամբ, բարձրացաւ օդանաւ եւ յանուան Ամենապատիւ Պատրիարք Ս. Զօր, Ս. Յակոբեանց Միարանութիւն եւ Հայ Համայնքին հիւրերը սրտազին ողջունելի եւ բարի զարուատ ժամթիւկ ետք, զանոնք առաջնորդեց օդակայանի բարձրաստիճան այցելուներու ընդունելութեան սրաց: Կարծ Հանդիսատ մը ետք, ինքնաշարժերու պատկանով մը հիւրերը ճամբար ելան դէպի Երուսալէմ, ուր Հատան երեկոյեան ժամը 6.30ին:

Մայրավանքի գրան առջեւ կը սպասէին Մայրանութեան անդամներ և խուճ քաղմութքին մը, որոնք չերմօրէն դիմաւորեցին սիրեի այցելուները: Վանքի մուտքէն ներս, մինչեւ Պատրիարքան, շարուած էին ֆառանդարուաց Վարժարանի եւ Էնծայշեանի սաները, Տատուրեան բաժնի եւ Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի աշակերտները, ծագիեփունչըր ի ձեռին: Յարգելի հիւրերը նախ առաջնորդուեցան Ս. Յակոբեանց Տաճարը, ուր կատարելի եաք իրենց ուկիսու ու աղօթքը, բարձրացան Պատրիարքարան և սիրալիր կերպով գիմաւորուեցամբ Ամենապատիւ Պատրիարք Ս. Զայրէն: Գեղեցիկ գավահէն մէջ բարի զարուատի կարծ Հանդիպումի ըլթացքին, Պատրիարք Սրբազնը անկեղծ եւ սրտառու արտայալութիւններուն ողջունեց Բարերար ամոլը եւ ընկերակից հիւրերը: Ն. Ամենապատութիւններ Տիար Մանուկեանի մէջ տեսաւ ազնուասիրտ եւ մէծամոն բարերարէ մը աւելի ու վեր՝ արդար տէրը գարաւոր եւ սրբազն այս հաստատութեան, հին եւ երջանիկ օրերու մէր անձնուրաց նախարարները լիւցնող: Իր պատասխանին մէջ, Վասե. Պին. Ա. Մանուկեան ի մէջի այցոց յայտնեց թէ ուրախ էր որ գարձեալ կը գտնուէր Երուսալէմ, Ս. Յակոբեանց Վանքը որ գարերով եկեղեցական ու ազգային մէր կեանքի կեդրաններէն մին Հանդիսացած էր եւ որուն բարօրութեան ու բարգաւաճման համար ինք անձնապէս եւ իր գործա-



Բարեկարգ գոմ. Տէր Խ. Տին. Աշխատանքներ չելորդ կ'ընդունուի
հյուսուելի Ս. Յակոբի պատճենից Վանք իրենց ժամանումին

Յարկի-գույն պատճեններ կառավագական պատճեններ կառավագական պատճեններ կառավագական



կիցները պատրաստ էին հնարաւոր բոլոր միջոցները տրամադրելու։ Այդ պատրաստակամութեան ապացույցներէն մին էր վսեմ։ Բարեբարին մոտ 450,000 տոլարի իշխանական նուիրատուութիւնը՝ ժառանգաւորաց Վարժարանի նոր չէնքի մը շնութեան համար, որուն հիմնարկչքին երջանիկ առիթով եկած էին Երուսաղէմ։

Ապա հիւրերը հրաժեշտ առին, հանդստանալու համար Երուսաղէմի ամենէն արդիական Գիմնի Տէյզիլու պանդոկին մէջ։

ԸՆԹՐԻՒՔ Հ. Ե. ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻ

Նոյն գիշեր, ժամը 8.30ին, Երուսաղէմի Հայ Երիտասարդաց Միութեան կողմէ ճաշկերոյթ մը տրուեցաւ իրենց Ակումբին մէջ ի պատիւ յարգարժան հիւրերուն, որուն մանակցեցան նաեւ Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, հիւրաբար Երուսաղէմ գտնուող Գերշ. Տ. Գնէլ Եպո. Ճէրէնեան, Միաբանութեան անդամներ եւ խուռա բաժնութիւն մը։ Ներկաները երկու ժամեր վայելեցին Հայկական հիւրաբարութեան հաճոյքները, գեղարուեստական ճոխ եւ գեղեցիկ յայտագրով մը համեմուած։

Խօսք առին Հ. Բ. Լ. Միութեան կեդրոնական Վարչութեան անդամ եւ Տիար Ս. Մանուկեանին ընկերացող Պեր։ Յակոր Տէրաէրեան եւ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը։ Շատ խանդավառ մինուլորափ մը մէջ եւ ծափահարութիւններու ընդմէջն հիւրերը կէս գիշերը անց բաժնուեցան ակամայ, հանգստանալու եւ կաղղուրուելու յաջորդ օրուան սպառիչ յայտագրին համար։

ՄԱՐԶԱՀԱՆԴԵՍ ԺԱՌԱՆԴԱԱՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

21 Ապրիլ 1971 Չորեքշաբթին եղաւ ցնծութեան օր մը Երուսաղէմի Պատրիարքութեան եւ Հայութեան համար։ Առաւօտէն արդէն Վանքին ըրջափակը տօնականին կերպարանք մը ստացած էր, աիրող խանդավառ մինուլորափ մը մէջ։

Ժամը 10.30ին, յարգելի հիւրերը Վանք ժամանեցին կաղղուրուած եւ ժապուն, եւ Պատրիարք Ս. Հօր միանալով պաշտօնական թափօրով դիմեցին գէպի ժառանգաւորաց Վարժարանի մարդուաշտը, Ներկայ ըլլալու սաներուն կողմէ պատրաստուած մարզահանդէսին։ Մարզին ու պատասխանատուն էր իրենց ուսուցչը՝ Հոգէ. Տ. Աղաս Աբգ. Պալիօկեան։

Ամբողջ մէկուկէս ժամ, ժառանգաւորաց Վարժարանի սաներ, բաժնուած երկու խումբերու, կատարեցին գեղեցիկ մարզանքներ ու մրցումներ, հիանելով և խանդավառելով ներկաները՝ որոնք ծափողջոյններով կը յայտնին իրենց գնահատանքը։ Տողանցքին եւ մարզահանդէսի զանազան բաժիններուն իր մասնակցութիւնը բերաւ Հ. Բ. Լ. Միութեան փողերախումբը։

Աւարտին՝ «կեցցէ»ներու եւ ծափերու տարափի մը տակ, Վսեմ. Տէր եւ Տէն. Ալէքս Մանուկեաններ, կատարեցին բաժակներու եւ կրծքանշաններու բաշխումը, մեծ ոգեւորութիւն ստեղծելով բոլորին մէջ։

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ս. ՓԲԿԻՉԻ ՎԱՆՔ

17 Մարզահանդէսին ետք, Պատրիարք Ս. Հօր գիւաւորութեամբ, Բարեբար, առողեւ կը ընկերակցիները այցելեցին Սիոն լեռան Հայապատական Սուրբ Փրկիչի Վանքը, ուր կը գտնուի նաեւ ազգային գիւրեզմանատունը։

Հիւրերը գիւրեցին Վանքի շրջափակէն մէջ գեղամներու ընթացքին գիւրերս երեւան եկած շատ գեղեցիկ մոզայիկ մը, որ, առաջին քննութիւննե-

րու եղրակացութեամբ Հինգերորդ կամ Վեցերորդ Դարու զործ պէտք է հղած ըլլայ: Մսզայիլք պահուած է շատ լաւ վիճակի մէջ: Ապա հիւրերը ծանօթացան հնագիտական այլ հետաքրքրական յայտնութիւններու, որոնք շատ աւելի ստիպողական կը գարձնեն պեղումներու աշխատանքը: Շուտով, Ս. Փրբ-կիչի հողին վրայ պիտի բարձրանայ հոյակապ տաճար մը, Հայիական ճարտարապետութեամբ շողչողուն, որ Սիոնի պատմական բարձունքին վրայ պիտի աւելցնէ փառքը Հայ Երուսաղէմին: Այցելուները դիտեցին Քրիստոնի Երկրորդ Բանալը, ինչպէս նաև նախկին եկեղեցիի գաւիթին մէջ Հանդոյդ Երջանկայիշատակ Պատրիարքներու չիրիմները, Գրիգոր Պարոն-Տէրէն և Գրիգոր Շղթայակիրէն մինչեւ Դուրեկան և Գուշակեան: Արքազան այդ գերեզմանները, քան ատրիներու ակամայ լրումէ մը ետք, այսօր կը վայելեն հոգածութիւնն ու մասնաւոր խնամքը Ամեն. Պատրիարք Ս. Հօր, եւ անոնցմէ մէծ մաս մը արդէն վերանորոգուած է, ինչպէս նորոգուիլ սկսած է ազգային գերեզմանատունը, ուր կը հանգչին, բազմաթիւ կրօնականներու եւ Հայորդիներու կողքին, ողբացեալ եւ սիրեի Հ. Լեսնդ Փիրզալէմեանի նման անձնաւորութիւններ:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ճարունակելով իրենց այցելութիւնները, մեծայարգ հիւրերը, միշտ պլիսաւորութեամբ Ամեն. Պատրիարք Ս. Հօր, եղան Սրբոց Թարգմանչաց Երկրորդական Վարժարան, ուր իանդավառութեամբ ընդունուեցան Տեսուչ Հոգչ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարիկեանի, ուսուցչական կազմին եւ ուսանողութեան կողմէ: Վարժարանի Հանդիսասրահը կազմակերպուած Հաւարոյթի մը մէջ, որուն ընթացքին գործադրուեցաւ կարծ ու կոկիկ յայտագիր մը, խօսք առին Պատրիարք Ս. Հայրը եւ Վարժարանի Հոգեչնորհ Տեսուչը, գըրուատելով Բարերար ամսութ:

ԱԱԾԿԵՐՈՅԹ ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԵՋ

Կիսօրուան ճաշին, յարգելի այցելուները եւ իրենց շքախումբը հիւրեր եղան Ժանան Ժանան Վարժարանի եւ Ընծայարանի Վերատեսուչ Գիրչ. Տ. Շահէ Եպո. Ամէմեանի, Վարժարանի ճաշասրանին մէջ: Հոն Հաւաքուած էին, Համեստ այլ գրաւէլիս սեղաններու շորջ Դպրիկանքի ուսուցչական լման կազմը եւ ուսանողութիւնը, մտերիմ շրջանակի մը մէջ սրտագինս ողջունելու Բարերարները եւ Հրանելու անոնց ներկայութեամբ:

Ճաշկերոյթը անցաւ Հաճելի եւ շէն մինուրտի մը մէջ, կատակներով եւ ուրախ խօսակցութեամբ Համեմուած:

Ապա այցելուները վերադրամն պանդոկ, Հանգստանալու:


ՀԻՄՆԱՐԿԵԹ ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՑ ՆՈՐ ՇԵՆՔԻ

«Ալէէն եւ Մարի Մանուկեան Ժառանգաւորաց Վարժարան»ի կառուցանելի նոր չէնքին Հիմնարկէքի Հոգեկապարար արարողութիւնը կատարուեցաւ նոյն օրը, Զորեքարթի, 21 Ապրիլ 1971, յասմէիջօրէի ժամը 4.30ին, Երբ եկեղեցական պատկառելի թափօրը, նախագահութեամբ Ամենապատիւ Պատրիարք Սրբազն Հօր եւ Ժանանցութեամբ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան բոլոր անդամներուն եւ Դպրիկանքի ուսանողութեան, Վանքէն ելլելով յառաջացաւ Հանդիպակաց ընդարձակ պարտէղը:

Հոն, պատրաստուած մշջակայրին մէջ կը գտնուէին արդէն պետական թէ յարանուանական բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպէս Երու-



Առաջին սերմանութեան պահութեան վեհական գործութեան մասին տոկոսը



սաղէմի Պապական Նուիրակը, Ֆրանչեսկեան Միաբանութեան Կիւսթուր, Անկլիքան Արքեպիսկոպոսը, Հային, ուր եկան իրենց տեղերը գրաւել նաև Բարերար ամոլն ու Տիարք Սիրի Մուկար եւ Յակոր Տէրուէրեան:

Եարականներու խորհրդաւոր երգեցողութեան ընդմէջէն, Պատրիարք Սրբազնը կատարեց օծումը սրբատաշ Հիմնաքարին, իր կողքին ունենալով Բարերար Վահեմ. Տիար Ա. Մանուկեանը: Հիմնաքարին վրայ Մեռուպեան սուրբ տառերով փորագրուած էր.

ԵԴԱԻ ՎԵՄՍ ԱՆԿԵԱՆ

ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻՍ ԵՒ ԸՆԽԱՅԱՐԱՆԻՍ

ԹԱՆՈՒՆ ԱԼՔԻԳՍԻ ԵՒ ՄԷՅՐԻՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԶԵՐԱՄԲՐ ՏԵԱՄԻՆ ԵՎԻՇԵԻ Բ. ՊԱՏՐԻԱՐՔԻ

ԱԽԱՔԵԱՆԱՆ ԱԹՈՒՈՑՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ՑԱՄԻ ՏԵԱՄԻՆ 1971, Ի ՅԱԳԻՒԼԻ 21

Օծումէն ետք, մեծանուն Բարերարը իր ձեռքով դրաւ շաղախի առաջին կտորը եւ զետեղեց զայն հոն, պատմական այդ հողին վրայ, ուր վաղը պիտի բարձրանայ, իր անունն ու յիշատակը յաւերժացնող լոյսի եւ հաւատքի վառարանը:

Կրօնական արարողութեան աւարտին, բարձրանալով յատկապէս պատրաստուած ամպիոնը, խօսք առա Պատրիարք Սրբազնը, եւ ներշնչըւած ու հոգեցունց բաւերով վերակոչեց զերին ու տարողութիւնը դպրեվանքներուն՝ որոնք զարերու ընթացքին բարիք բաշխեր էին ամրողջ Հայութեան, եւ որոնք այժմ աւեր ու աւերակ, անցեալ փոաքի յիշատակարաններ լոկ կը մնային Հայ սրտերու մէջ: Ապա Սրբազնը շէշտեց զերը Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան ժամանակաւորաց Վարժարանին, որ, իր նախորդներուն նման, հաւատքի օճախ մը զարձած է այնքան երկար ժամանակ, Հայ Եկեղեցին ու ժողովուրդին մատսկարերելով պատրաստուած Հոգեւորականներ եւ ծառայողներ: Ն. Ամենապատութիւնը յոյս յարունց որ անզուգական Բարերար Վահեմ. Տիար Ալքի Մանուկեանի իշխանական նուիրատուութեամբ կառուցանելի Դպրելանքին նոր չէնքը խթան մը պիտի ըլլար՝ ժառանգաւորացի եկեղեցանուէր եւ ազգանուէր աշխատանքը աւելի արդինաւորելու:

Ապա Բարերարին անզերէն զեղեցիկ պատասխան ճառը կարգաց Տիար Յակոր Տէրուէրեան, որուն թարգմանութիւնը կու տանք ստորեւ.

Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայր,
Գերաշնորհ եւ Հոգեշնորհ Հայրեք,
Հաւատացեալ Ժառանգաւորներ եւ
Միրելի Հայրենակիցներ-

Հեռաւոր Ամերիկայէն եկած ենք, ձեզի հետ մասնակից ըլլալու հայ-
կական նոր ձեռնարկի մը իրագործման:

Պիտի փափաքէինք ներկայ եղած ըլլալ անցնող շաբթուան Զատկա-
կան հոգեյոյ արարողութիւններուն, որոնք այնքան վեհ են եւ ազդու: Թէեւ
ձեզի հետ Հոգ Տիրոջ Յարութիւնը չկրցանք դիմաւորել, սակայն միւս
կողմէ երջանիկ ենք որ ունինք բախտը տարբեր առիթով մը ուխտի եկած ըլ-
լալու Սուրբ Տեղերուն եւ Սրբոց Յակորեանց Տաճարին:

Զափազանց երջանիկ ենք, որ մեր այցելութիւնը կը զուգալիքի Սրբ-
ոց Յակորեանց Միաբանութեան ժառանգաւորաց Վարժարանի նոր շէնքի
հիմնարկէքին. իրողութիւն մը, որ նորագոյն հաստատումն ու վկայութիւնն
է հայկական յաւիտենական քրիստոնէութեան՝ մեր Տիրոջ փառքին համար:

Խաղաղութեան քաղաք Երուաղէմը սրբավայրն է տիեզերական ե-
րեք կրօններու: Որքան հպարտ պէտք է զգանք որ Հայ ժողովուրդը, իր խոր
հաւատքով զսպանակուած, Քրիստոնէութեան առաջին իսկ օրերէն շինած
եւ պայծառացուցած է Երուաղէմը, կառուցանելով եւ պահելով Սուրբ Տե-
ղերը:

Քանի մը տարի առաջ յանձն առնելով մեր մասնակցութիւնը Սուրբ
Յազութեան Տաճարի նորոգութեան, եւ այժմ՝ ժառանգաւորաց նոր շէնքի
կառուցութիւն, մենք պարզապէս հետեւեցանք մեր սուրբ եւ օրհնեալ նախա-
հայրերու ծամբուն, ինչպէս որ Տրդատ, Հայոց թագաւորը, Զորբորդ Դարուն
մասնակցած էր Սրբատեղիներու լինութեան ծախսերուն՝ Մեծն Կոստանդ-
իանոսի հետ:


Հոգեւոր եւ ազգային կեանքի տեսակէտէն, Երուաղէմի Հայոց
Պատրիարքութիւնը հպարտութիւն առթող հաստատութիւն մըն է: Իր կանո-
նազերը բարեփոխելու համար Հայաստանեաց Եկեղեցին Զորորդ Դարուն
դիմեց Երուաղէմի Եկեղեցիի կանոններուն, որովհետեւ այս վերջինը պա-
հած էր հմարդիտ հաւատքը, առանցութիւնը: Մայր Եկեղեցին հոս հաստա-
տեց Պատրիարքութիւն մը, եւ յաջորդական Պատրիարքներ, իրեւ առաքե-
լական յաջորդները Սուրբ Յակորի, իրենց զինուորեալ Միաբանութեան հետ
զարերու ընթացքին պահպանեցին ու պաշտպանեցին հաւատքն ու Պատրիար-
քութիւնը՝ նոյնիսկ ի զին իրենց կեանքերուն, եւ բերին հասցուցին մինչեւ
մեր օրերը:

Կը հաւատանք որ Երուաղէմի մեր Հայ Պատրիարքութիւնը իր գո-
յութեամբ հաստատած է ու փաստած քրիստոնէական եւ ազգային իր գերը:
Եւ այսօր կը պահէ Մայր Եկեղեցիի հարազատ աւանդութիւններն ու արքէք-
ները. Հոն է որ կը դիմեն ամէն անոնք՝ որոնք ուխտագրութեամբ պիտի յա-
դեցնեն իրենց հոգեկան ծարաւը եւ հաւատարմօրէն պիտի ծառայեն իրենց
Եկեղեցին եւ ժողովուրդին:

Այս պահնատաւ է որ այս հոդին՝ վրայ ՚եւ Երուաղէմի Հայ Պատ-
րիարքութեան հովանաւորութեամ ու պահպանութեան ներքեւ կը շինուի
Փառանգաւորաց Վարժարանի այս նոր շէնքը՝ ու 11

Հայաստանեաց Սուրբ Եկեղեցին՝ Եկեղեցին ՚ի Հայերուն, որովհետ

ଲେଖନୀକର୍ତ୍ତା ଜ୍ଞାନିକାର୍ତ୍ତା ପଦ୍ଧତିକାର୍ତ୍ତା ପଦ୍ଧତିକାର୍ତ୍ତା ପଦ୍ଧତିକାର୍ତ୍ତା





տես ժողովուրդը լ'նքը Եկեղեցին է այդ Եկեղեցին կը մարմնացնէ մեր հաւատաքը՝ գարերուն մէջէն, մեր փորձառութիւնը եւ մեր ձգուումները։ Այդ Եկեղեցիի ծոցին մէջ էր որ ծաղկեցան ազգային մեր մշակոյթն ու արուեստները. մեր պատմութիւնը գրուեցաւ Եկեղեցին ներս եւ մեր հոգիները իրենց կայքը առին նոյն այդ Եկեղեցին մէջ։

Ներկայ աշխարհին մէջ եւ այսօրուան պայմաններուն տակ, Հայաստաննեայց Եկեղեցիին կոչումը եւ գերը չեն նոււազած։ Ան դարձեալ պահպան առաքեալն ու օրրանն է Հայ հաւատքին. եւ ի ինչպէս Հինգերորդ Դարուն, Սիջին Դարերուն, յիսուն տարի առաջ, այսօր եւս ան բարձր բերդն է մեր հաւատքին։

Հայ ժողովուրդը գժրախտ է որ իր զանգուածին կէսր արտասահմանի մէջ կը զանոտի, օտար ափերու վրայ. եւ առկային երջանիկ է՝ փոքր այլ զարդացող եւ սքանչելի իր Հայրենիքով։ Ասօրեայ իր կեանքին մէջ ան ունի միացման երկու կապեր. Հայ լեզուն եւ Հայ Եկեղեցին։

Հայ կենաքը կը յատկանուի շինարարութեամբ։ Մենք կը շինենք նոր գործոցներ եւ նոր Եկեղեցիներ կ'աշխատինք չյանձնուիլ հոսանքին եւ մեր ճիշերուն արդինքով յուսալից ենք։ Սակայն կայ եւ կը մնայ հոսանքը, ինչպէս որ կայ տիսուր իրականութիւնը արտասահմանի մէջ ապրող այն հազարարևորիներուն որոնց չըթունքները չեն զբացած և պիտի չզգնան քաղաքացը Համբոյրը մայրենի լեզուն։ Աւ տակաւին կայ տիսուր իրողութիւնը Հայ Եկեղեցին եւ ազգութենէն բաժնուածներուն։ Ասոր Համար է որ Հայաստաննեայց Եկեղեցին պէտք է պատրաստ ըլլայ ամրողութեամբ կատարելու իր կենական դերը։

Այս դերը միմիայն Եկեղեցականներու եւ Եկեղեցական կառոյցներու միջոցաւ չեն որ պիտի իրագործուիք։ Ոչ մէկ Համատառութիւն կրնայ ապրիլ ու տեւել առանց մշակոյթի, նոյնիսկ Եկեղեցին, մասնաւորաբար այս, օրերուն։ Երուարակմէի Հայ Պատրիարքութեան ժառանգաւորաց Վարժարանը սքանչելի աւանդութիւն մը ունի։ Անոր չոցէն ելած են մեր Եկեղեցիի առաջնորդութեանը, Ան արքինաւոր Դպրեանք մըն է, եւ կը յուսանք որ այս նոր չինքն մէջ լաւագոյն աւանդութիւնները պիտի շարուածակուին, Եկեղեցին էւ Ազգին ընծայելով նոր մշակներ, հոգեւորական գեկավարներ եւ առաջնորդներ։

Այս ակնկարութեամբ եւ փստահութեամբ, սրաովին կը շնորհաւուրեն Զերդ Ամենապատուութիւնը, Գիրաշնորհ եւ Հոգեշնորհ Հայրերը եւ սիրելի ժառանգաւորները, ձեր աստուածահնոյ բորոր ձեռնարկներուն մաղթելով կատարեալ յաղողութիւն։

Հիմնարկէքի սքանչելի ար արարողութեան աւարտին, Բափորը, Հանդիսական նոյն գնացքով եւ Ս. Աթոռի օրներքի երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարքան, որուն լուսագարդ եւ Հիանալի Դահլիճին մէջ արքուեցաւ ընդունելութիւն՝ ի պատիւ Բարերաններուն եւ ժառանգաւորաց Վարժարանի նոր չչնքի հիմնարկութեան երջանիկ ասիթով։ Այդ միջոցին էր ոք, պաշտօնական շնորհաւորութիւններէ եւ մաղթանքներէ ետք, իսուք առաւ է միջի այլոց Երուազէմի Քաղաքապէս և, Վասեմ։ Թէսի Քոլիչք, ար գովինառով արտայայսուելէ ետք Մանուկեան ամոլին մասին, Բարերաններուն յանձնեց յուշանշան մը՝ զարդարուած Երուազէմեան տեսարաններու փորագրութիւններով։

Իսկ նէ Ամենապատուութիւնը, յանուն Ս. Յակոբեանց Միաբանաւթեան եւ ի նշան մըն խոր յարդանքին ու երախտագիտութեան դոր Երաւազէ-

մի Հայ Պատրիարքութիւնը կը տածէ Բարեբարներուն հանդէպ, Տիկին Մ. Մանուկեանին նուիրեց աղամանղակուռ մարգարտայիռ մանեակ մը:

ՎԱԹՍՈՒՆՉԻՆԳԱՄԵԱԿ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

Տօնական եւ յուզումով ու խանդախառութեամբ լի այս անմոռանալի սրը եղափակուեցա ազգապարծան Միութեան՝ Բարեգործականի հիմնադրութեան վայսունչինաղամեակին նուիրուած հանդիսութեամբ մը, Գ. Կիւլպէնկեան Մատենաղարանի սրահին մէջ:

Երեկոյեան ժամը 7-30ին սկսող հանդիսութիւնը, ի ներկայութեան Ամեն. Պատրիարք Ս. Հօր, Հ. Բ. Ը. Միութեան Նախագահ Վահե. Տիկը Ա. Մանուկեանի եւ իր Տիկոնը, իրենց ընկերակիցներուն, Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամներուն եւ խոռոն բազմութեան մը, անցաւ առենէն ջերմ եւ խանդապառ մինողրսի մը մէջ:

Հ. Բ. Ը. Միութեան եւ Ժառանգաւորաց Վարժարանի քայլերգներէն ետք, Հանդէսը տպաւորիչ խօսքով մը բացաւ Գերշ. Տ. Շահէ Եպօ. Ամէմեան, եւ Ժառանգաւոր սաներու կողմէ գործադրուած յարազրէն ետք Բարեգործական Միութեան կեանքն ու գործունէութիւնը պատկերացնող ու պանծացընող բանախօսութիւնը մը ըրաւ Սիմն պաշտօնաթերթի խմբագիր. Պրն. Արայ Գալայճեան: Ստորեւ՝ իր բանախօսութիւնը.

Ամենապատիւ Պատրիարք Սրբազն Հայր,
Վսեմափայլ Նախագահ Հ. Բ. Ը. Միութեան,
Մեծայարդ Հիւրեր,
Գերաշնորհ եւ Հոգեշնորհ Հայրեր,
եւ սիրելի ներկաներ.

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մէջ այն կադամակերպութիւնն է, ուր միշտ աւելի գործ եղած է քան խօսք»: Երջանկայիշատակ Մորգոն Պատրիարք Գուշակեան այս շատ սեղմ ու հակիրճ նախադասութեամբ ճշգործն բնորոշած է ու սահմանած որդին եւ թերեւս ամբողջ կեանքը Բարեգործական Միութեան, որուն հիմնադրութեան հնամեակին նուիրուած է յարգանքի եւ երախտագիտութեան ներկայ հաւաքոյթը:

Եւ իրապէս, անդուր աշխատանքի, ճիգի եւ գործունէութեան օճախ մըն է Միութիւնը. այդպէս է ան ներկայիս, ինչպէս այդպէս եղած է հիմնադրութեան առաջին իսկ օրէն՝ երբ, հոյոյ մը աղնուասիրտ, հայրենասէր այլ գործնական հայրդիներու կողմէ Գահիրէի մէջ կեանքի կոչուած է 1906 Ապրիլ 15ին, Զատկի առաջին օրը: Կազմակերպութիւնը, գլխաւորաբար ծնունդ մէծ Հայուն՝ Պօղոս Նուպարի ծրագրումներուն եւ անյոզգողդ կամքին, արդիւնք էր ամենուրեք զգացուած սուր պահանջիքի մը: Հայութիւնը, 1895-96ի համետեան կոտորածներէն սահմուկած, բարբարոս բռնատիրութեան մը ճիրաններուն մէջ, քաններորդ դարու մուտքին ինքինք կը գտնէր վհաա եւ ուժապառ՝ հակառակ նախորդող մօս յիսուն տարիներու ընթացքին իր կեանքին ներս առնուած հակայաքայլ յառաջդիմութիւններուն: Հայրնակ գաւառներուն մէջ, Հայ գիւղացիին կեանքը զժուք մըն էր տառացիօրէն, որմէ աղատելու միջոց կը նկատուէր արտապաղթը՝ Հայութիւնը անզգալիօրէն մաշեցնող եւ մեռցնող երեւութական այդ դարմանը: Պօղոս Նուպարի եւ իր ժրածան գործակիցներուն սեւեռակչան էր Հայկական Բարեգործական

Ընդհանուր Միութեան Հիմնարկութեամբ գտնել միջոցներ եւ պայմաններ, որով կարելի ըլլար մասնաւորաբար դաւանի Հայութեան տանի բարիքը Հայ. դպրոցին եւ ուսումին, բայց մանաւանդ՝ Հայթայթել նիւթական-ոնտե-սական դիւրութիւններ՝ տանելի կեանքի մը հաշուին։ Միութեան առաջին կոչին մէջ, Հրատարակուած 1906 Մայիս 1ին, պատուական Հիմնադիրները կ'ըսէին. «Հայ ազգը անհրաժեշտ պէտք ունի կազմակերպեալ մնայուն մարմ-նոյ. մը՝ որ միշտ պատրաստ գտնելի օգնելու հայաստանի հայ ժողովրդեան՝ առանց կրօնի խորութեան»։ Եւ Քէ մը վարը. «Հ. Բ. Լ. Միութիւնն գործ-նական ապացոյց մը թող լինի որ աշխարհին մէջ ցրուած Հայերն կարող են միաբանի ազգային բարօրութեան առաջնորդող նպատակի մը համար»։

Եթէ ապացոյց մը պէտք էր իրապէս թէ Հայերը կընային միաբանիլ, ապա ուրեմն Բարեգործականը եղաւ գեղղեցկապոյն փաստը այդ միութեան։ Առաջին իսկ օրէն, ան զարձաւ ամբողջ Հայութեան գուրզուրանքին առար-կան, գրաւեց բոլորին սէրը եւ, ի վերջոյ, իրեն ուղղեց հազարաւոր Հայոր-դիներու երախտապէս նայուածքները։

1915ի Մէծ Եղենին տարիներուն եւ անիկ անմիջապէս ետք, Միութիւնը պարտաւորուեցաւ փոխել իր գործունէութեան եղանակը եւ զարձաւ որբա-հաւաք ու որբախնամ կազմակերպութիւն, ահաւոր ցեղասպանութեան աւեր-ները դարձանելու սրբազն պարտականութեան կոյուած։ Շատ չուտ, 1924-ին, իր հովանաւորութեամբ եւ Մելգոնեան երկու հարազատներու իշխանա-կան բարեկարութեամբ Հիմը գորուեցաւ Կրպոսի Մելգոնեան Կրթական Հաս-տատութեան, որ իր կեանքի առաջին տասնամեակին գէթ՝ որբանոց մը հան-դիսացաւ, որուն ապահովութեան եւ խաղաղութեան տարուեցան բազմաթիւ Հայ տղաք եւ աղջիններ։ Հայահոծ գաղութներու, մանաւանդ միջին-արե-ւելեան երկիրներու մէջ Միութիւնը հաստատեց ինամատարական եւ նպաս-տարաշխ կայաններ, տարագրութենչն մաղապուրծ աղատած թշուած Հայե-րու առօրեան տանելի զարձնելու առաջարրութեամբ։

Եւ Մէծ Եղենին քանորդ դար ետք էր միայն, որ Բարեգործական Միու-թիւնը իր ուժերուն ամբողջ թափով ձեռնարկեց Հայ գաղութները զպրոցնե-րու ցանցով օժտելու իր կրթանուէր ծրագրի իրագործման, երբ արտօահ-մանի Հայ համայնքները տիրացած էին նիւթական Համեմատական աւելի բարեկեցիկ մակարդակի մը։ Ու հու էր որ առաւելազոյն չափով պիտի գրսե-ւորուէր Բարեգործական Միութեան իրական արժէքը, երեւան պիտի զար նախարինամական դերը, որ իրն էր եւ է տակաւին մեր գաղութներուն մէջ։ Այսօր, մօտաւորապէս 150 գարժարաններ նիւթական նպաստ կ'ընդունին Միութենէն, մինչ Մելգոնեան Հաստատութեան կողքին, այժմ Պէտրութի մէջ կը գործեն Բարեգործականի սեփական Դարուհի-Յակոբեան աղջկանց եւ Յովակիմեան-Մանուկեան մանչերու երկրորդական վարժարանները, ինչ-պէս նաև Հայէպի Լազար Նամարեան-Գ. Կիւլպէնկեան երկրորդական վար-ժարանը։ Հազարաւոր Հայ. տղաք եւ աղջիններ իրենց նախակրթարանյին ուսուուը կը պարտին Բարեգործականին, մինչ ուրիշ հազարաւորներ Բարե-գործականին՝ էր որ պատեհութիւնը կ'ունենան համարախանական բարձրա-գոյն ուսման տիրանալու։ Եթէ թուանշանները բան մը կ'ըսէն, ապա Բարե-գործական Միութիւնը միայն 1969ի ընթացքին յատկացուցած է 1,507,900 տոլլար, որուն 1,178,900 տոլլարը՝ ծախուած աղապահպանման նպատակ-ներու, որոնք են Կրթական եւ մշակութային ձեռնարկները։


Խսկ Միութեան օժանդակութիւնը վարելած եւ վայելող այս երիտասար-դութիւնը, իր կարդին, խմբուած է այսօր Բարեգործականի եւ անոր զանա-զան մարզական ու մշակութային կազմակերպութիւններուն շուրջ, եւ հեռա-

որ Պարզիկայէն մինչեւ կիբանան, Մ. Նահանգներէն մինչեւ Յունաստան վառ կը պահէ Հայ ողին եւ Հայ կիանքը : Եւ ասիկա չի դար միմիշայն երախուտագիտութեան այլապէս արդար գդացումէ մը, այլ ան արդիւնք է Հայեցի այն խոր գաստիարակութեան՝ որ Հայ մանուկին ու պատանիին կը ծարուի հայկական վարժարաններու մէջ, եւ որո՞վ կ'իրականանայ Բարեկործականի խուկալը՝ պատրաստէ իրաւ եւ գործունեայ Հայեր, իրիւ առաջնն եւ կարեւորագոյն պայման ազգապահանման մեր ճիգերուն : Այսպէս է որ Բարեւործութեանը առաւելաբար երիտասարդութեամբ ոտքի կեցող, երիտասարդութեան Միօթիւնն է, երիտասարդութեան համար, եւ սակայն ինք եւս միշտ երիտասարդ՝ հակառակ իր վաթսունհինդ տարիներուն : Այդ կը փաստեն միշին-արեւելեան երկիրներու Հայ երիտասարդական զանազան միութիւնները, որոնք իրենց կենսունակ կեանքը կը պարտին Բարեկործականին : Այդ կը փաստեն, տակաւին, Մ. Նահանգներու զանազան քաղաքներուն մէջ կազմակերպուած երիտասարդական երգի-պարի խումբերը, որոնք նմանը շտեսնուած խանդագալութիւն կը ստեղծեն Հայ համայնքներու կեանքն ներս :

Արտասահմանի մէջ չկայ գրեթէ զաղութ մը, որ իր մասնածիւզը չունենայ. ուր որ Հայ եկեղեցին իր կաթողիկէն կը բարձրացնէ, Հո՛ն է Միութիւնը, երբեմն Հայ դպրոցէն խւ առաջ. իւրաքանչիւր նոր կազմակերպուող Հայ համայնք շուտով իւրդինք կ'օժտէ Բարեգործականի ակումբով, նոյնիսկ եթէ այդ հաւաքափայրը պարզ սենեակ մըն է, քանի մը տասնեակ անձեր հառ զիւ պարփակող: Սակայն Հո՛ն, հեռուոր քաղաքի մը այդ սենեակին չըրս պատերէն ներս է որ կ'եռայ Հայ կեանքը. Հո՛ն է որ, օրուան մը աշխատանքէն ևուշ, իւրարու քով կու զան վատարանդի հայորդիներ՝ իրենց Հայութեամբ խանգավառուելու եւ իրենց կամքերը զինելու: Եւ այսպէս, այսօր, Հ. Բ. Է. Միութիւնը, մեր պատմութեան մէջ իրբեւ բացառիկ երեւոյթ, կը ներկայացնէ աւելի քան հազար անդամներու պատկառելի թիւ մը: Այս անդամակցութիւնը, սոսկական թիւէ մը աւելի՝ կը հաստատէ այն խոր եւ ամենահաստատ վստահութիւնը, զոր Հայութիւնը իրբեւ ամբողջութիւն կը տածէ Միութեան հանդէս: Բարեգործականը ամբողջ Հայութեան կազմակերպութիւնն է, որովհետեւ իր բարիքները ընդունելով առատածենն Հայեր՝ զանոնք անխստական սքանչելի ոգիսով եւ տարիներու փորձառութենէ եկող իւմաստութեամբ կը բաշխէ բոլորին, առանց նկատի առնելու դաւանանք կամ գաղափար: Ազգասիրական այս անիստոն ոգիսով ճամբար ելեր էին երջանկայիշտակ հիմանդիրները՝ Պայտո Նուպար, Խապուպ Արթին, Մկրտիչ Անդրանիկեան, Տոքթ. Նազարեթ Տաղաւարեան, Առաքել Նուպար, Գրիգոր Եղիայեան եւ ուրիշներ, եւ անխստական նոյն սկզբունքով է որ առաջնորդուած են ու կ'առաջնորդուին անոնց յաջորդները՝ Զարեհ Նուպարէն սկսեալ մինչեւ Միութեան ներկայ երկարամեայ եւ իմաստուն նախագահը՝ Տիար Ալեք Մանուկեան:

Եւ թերեւս հոս իսկ կը կայանայ Բարեգործական Միութեան անգնահամ-
տելի գերը, մեծութիւնը. ան էք որ կոտորակուած Հայութեան տուաւ օրի-
նակը միաբանութեան, ապացուցելով թէ մեր կեանքի առօրեային հետ կապ-
ուած ինդիւներէն, զաղափարական եւ դաւանական տարբերութիւններէն,
հաշխներէն եւ վէճներէն վեր՝ կային խտէալներ, որոնց չուրջ կրնայինք հա-
ւագուիլ, կային անկարելիին ասհմանը հասնող դժուարութիւններ՝ որոնց
բարձումին համար կրնայինք միաբանիլ եւ միակամ ու միասիրու աշխա-
տիլ: Թէրեւս այս խորհուրդներով էք որ հիմնադիւները իրենց կազմակեր-
պութեան իրեւս նշանաբան ընտրեր էնին «Միութիւնը գորութիւն է» շատ հին
ալլ շատ այժմէական ու խորիմասա հաստատումը: Արդիւնուել, մեզի նման

ԳՐԱԴԱՐԱՆ. ԳՈՅՆԻ ԽԱՐԱՀԱՅՈՎԱՆ ԿԸ ԿԱՐԱՐԱ ԱԼԵԽԱՆԴՐԱԲԻ , ԿՐՈՅՉԱԿԱՅ Ի. ՎԻՏՈՎԱԿԱՅ ԱԼԻՐԵՔՐՈՒ ԱԼԵՐԿԱՎՐԴԻՆԱՅ





Պատրիարք Ս. Հայրը բացատրութիւններ կռւ տայ
կառուցանելի շենքին մասին

շատ փոքր ժողովուրդի մը համար մահաւանդ, ամէն բանի մէջ միութիւնը պիտի ըլլար եւ տակաւին է միակ փրկութիւնը։ Միաբանութեան եւ եղբայրութեան ընձևած բարիքներով է որ այժմ Բարեգործականը իր 65 տարինեռ բու կեանքին՝ էջերը կը զնադարձ իրագործումները, որոնք այնքան անընդահատ շարօվ մը իր կեանքին երեսները հազմեցին, եւ որոնք այօր իր փառքի պակը կը հիւսն, կարելի դարձան միայն եւ միայն եղբայրութեան այդ խոռոշութեան կզացումով եւ միաբանութեան անշեղ համոզումով։

Բարեգործականը արտասահմանի Հայութեան խիզնն է, որուն չուրջ համախմբուած է գաղութահայութիւնը՝ կազմելու անոր մարմինը։ Բարեգործականը մեծ ընտանիք մըն է, որուն անդամ է իրաքանչիւր Հայ՝ ուր ալ գտնուի, ինչ գաւանանք ալ ունենայ, ինչ գաղափարի ալ ծառայէ՝ հաւասար իրաւունքներով եւ նոյնքան հաւասար պարտաւորութիւններով։ Այդ մեծ եւ սքանչելի ընտանիքին պատկանիր պատուի մըն է եւ տեսակ մը զինուորագրութիւն միաժամանակ, որ նիւթական թէ բարոյական գոհողութիւններ կը պահանջէ բոլորէն։ Զոհողութեան, անսակարկ նուիրումի եւ աշխատանքի ամենէն մեծ օրինակը կու տայ ինքը՝ Միութեան ներկայ նախագահը, որ տասնեօթ տարի գերազանց խոհականութեամբ առաջնորդելէ։ Ետք Բարեգործականը, յայտնուած բուռն փափաքներուն տեղի տալով քանի մը առիս առ ուաշ յանձն առաւ շարունակել իր այնքան պատասխանատու պաշտօնը յաջորդ տարելը ջանինին եւս, եւ որուն ազնուական Հոգիին արտայայտութեան նոր մէկ փաստը տակաւին քանի մը ժամ առաջ տեսանք՝ Հմմաքարի զետեղումովը «Ալեք եւ Մարի Մանուկեան Ժառանգաւորաց Վարժարանի նոր չէնքին։

Վաթունչինդամեակի սեճին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը որեւէ ժամանակէ աւելի կենսունակ է, աշխուժ եւ գործօն։ 1971-ով սկսող տասնմեակը իր հետ բերած է եւ պիտի բերէ հետզհետէ մեծ դրժուարութիւններ, պիտի ստեղծէ պայմաններ՝ որոնք ապահովաբար վճռական ազդեցութեան պիտի ունենան զաղութահայութեան յետապայ կեանքին վրան։ Բարեգործական աւելի քան պատրաստուած կը զգայ ինքննք դիմադրաւելու այդ գժուարութիւնները եւ հարթելու զանոնք ի շահ եւ յօդուա Հայ ժողովուրդին։ Իր վարչական աշխուժ կազմակերպութեամբ, իր բազմահազար անդամներով եւ հրատարակութիւններով՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը արտասահմանի մէջ մեր գոյատեւման ամրագոյն կուռաններէն է, ոգեկան հարստութեամբ եւ իմաստութեամբ լի, որմէ է որ Հայ ժողովուրդը արդարօրէն կ'ակնկալէ եւ կը յօւսայ իր իմացական ու բարոյական պէտքերուա արդիւաւոր գոհացումը։

Կը յարգենք զայն, որովհետեւ Հայկական է ։ իբրէն հետ ենք՝ որովհետեւ Բարեգործական եւ Ընդհանուր է ։ մեր հայցումը ունի ան՝ որովհետեւ Միութիւնն է մեր բոլոր ուժերուն ։ սակայն այս բոլորէն վեր՝ կը սիրենք զայն մեր ամենէն խորունք սիրով՝ որովհետեւ ան մերն է, մեր բոլորինը, որուն տէրեն ենք մենք ամէնքս, ինչպէս եւ ծառաները անոր։

Իր կեանքի այս կարեւոր հանգրուանին, կը խորհիմ թէ։ մեր բոլորին միակ իղձը պիտի ըլլայ որ ապրի, հազար ապրի եւ միշտ գործէ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, իր աղջուական նախագահով, իմաստուն կեցրուական Վարչութեամբ եւ անկէ բխող բոլոր մարմիններով ու մասնամիւնքով։ Երկար կեանք եւ նորանոր գափնիներ ազգապարծան մեր մեծ Միութեան եւ անոր ղեկավարներուն։

Ապա յուզիչ ելոյթներ ունեցան Բարեգործական Միութեան Վաեմ։ Նախագահը եւ Պրես Սթիւ Սուկար, իսկ իր փակման խօսքով Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը վեր հանեց Տիար Ա. Մանուկիանի մանգնահատելի դերը իրեւ Նախագահ ամէնուն հասնող եւ ամէնուն պատկանող մեծ Միութեան։ Հանդէսը վերջ զտաւ ժամը 9ին։

ՄԵԿԱՌՈՒՄ Ս. ԱԹՈՌՈՑՄ ԲԱՐԵԲԱՆԵՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 22 Ապրիլ 1971, առաւօտեան ժամը 11·30ին Ս. Աթոռոյս Բարերար Վաեմ։ Տէր եւ Տէն։ Աէցս Մանուկիաններ եւ իրենց ընկերակիցները հրաժեշտ առին Երուսաղէմէն, ու Հոգեպէս լիացած եւ կազդուրուած բաժնուեցան Սուրբ Երկրէն։

Մինչեւ Լիտի օդակայան յարգարժան հիւրերուն ընկերացաւ Ամեն։ Պատրիարքը, որ անոնց բարի ճանապարհ եւ ողջերթ ժաղթեց սրտարուխ ու անկեղծ խօսքերով։

* * *

Բարերարներուն մեկնումով վերջ զտան ՀԱՅԵՒ եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի նոր շնչքի Հիմնարկութեան հանդիսութիւնները, որոնք անդամ մը եւս ոգեւորեցին Հայ Երուսաղէմը։

Ու այսպէս, երախտապարա Հայութեան նայուածքին տակ, յաւերժական Երուսաղէմի Հայկական Հողին վրայ շուտով հասակ կ'առնէ Հայկական ճարտարապետութեան դրոյթներով երկնուած նոր Դպրեվանքը, զառնալու համար արտասահմանի կրթական կարեւորագոյն վառարաններէն մին։